

կանին գեղեցիկ պատկերներովը շրջապատեալ՝ իբրև ի մաքուր եւ ի պայծառ օդի անոնց մէջ ապրին ու այնպէս առգորուն անոնցմով, որ ամէն գործերուն ու վարքերուն վրայ անոնց սիրուն ակնանձոյ գոյները փայլին. քաղցրանայ իրենց առաքինութեան ձայնը, եւ մոլութեան ու փտտերու երեսուրէն անգամ սոսկալով փախչին : Այսընտիր օրինակաց գլուխը դնեմք ուրեմն զՄեծն Ներսէս, մեր սուրբ եւ առաքելաշան հայրապետը :

ՄԵԾՆ ՆԵՐՍԷՍ.

Մեծն Ներսէս, որ սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին Յուսիկ բոռանը Արանագինեսի որդւոյն զաւակն էր, քրիստոնեական առաքինութեանց ամենէն գեղեցիկ եւ ընտիր օրինակներէն մէկն է. ոչ միայն զանոնք զարմանալի եռանդով ու դիւցազնական անձնանուիրմամբ կրկատարէր, հապա նաեւ ուրիշներուն զանոնք սիրելի կրնէր, եւ ամենուն սիրտը այն աստուածային բոցով կրվառէր, որով ինքն եւս վառեալ էր եւ բորբոքեալ :

Այս մեծանուն հայրապետին կեանքը հանապազօրեայ բարեգործութեանց հիւսուածք մի է : Հայրապետական արողը նստելուն պէս ժողովներ ըրաւ, եկեղեցական հարկաւոր ու օգտակար կարգեր կանոններ հաստատեց, ամէն տեղ աղքատանոցներ, հիւանդանոցներ, որբանոցներ ու հիւրանոցներ շինեց, դպրոցներ ու վարժատուներ կանգնեց, վանքերուն թիւը շատցուց բարեկարգեց, եւ բոլոր Հայաստանը բարեգործութիւններովն իբրև անուշահոտ դրախտ ծաղկեցուց :

Ազգին ու ազգակցացը սիրոյն համար նեղութիւն չկար որ անտանելի երեսար աջքին. զնաց Կոստանդնուպօլիս, որպէս զի Վաղես կայսեր բարկութիւնը իջեցընէ, ու Հայաստանի վրայ դրկած գօրքը յետս կանչել տայ. անիկայ արիօսեան ըլլալով՝ սիրով յանձն կառնու սրբոյն խնդիրքը, բայց կուգէ որ իր աղանդն ընդունի. կրմբժէ երանելին անօրէն առաջարկութիւնը, եւ անկէ գտնելու օգնութիւնը Աստուծմէ գտնելու հաստատուն յուսով՝ անբնակ կղզի մը կաքսորութի. բայց քիչ ատենէն Թեոդոս կայսրը անոր սրբութեանը արժանի պատուով զինքը Հայաստան կրղարձընէ : Ներսեսին հետ Հայաստան դարձաւ յաջողութիւն, յաղթութիւն ու հանգստութիւն. երբ Մովսէսի մը պէս Նպատ լերան վրայ ելած՝ անբիծ ձեռուրները երկինք կրվերցընէ, անհաւատից պարտութիւնը կրպաղատի. կրպաղրեն. Հայք, Պարսիկք մինչև Պարսկաստան հա-

լածական կրփախչին, եւ Պապ Հայոց վրայ կրբազաւորէ :

Անկարգութիւնը յանդիմանելու համար սուրբ հայրապետին առջեւը բազաւոր, իշխան, ռամիկ չկար. ուստի քանի որ ինքը կենդանի էր, անհնարին էր որ ախտամոլ Պապը կարենար անսանձ համարձակութեամբ իր փտտերը պաշտել : Մտածեց որ պէտք է անոր ձեռքէն ազատի. իրեն արժանի սոսկալի ոճիր մը գտաւ ու ղեղակուր մահուամբ Հայաստանի կենսատու արեգակը խաւրեցոյց, բարեգործ ոգին վերուց :

Հայրապետութեանը քսաներորդ տարին մեռաւ Մեծն Ներսէս (384), այնպիսի անխիղճ, անձնասէր՝ ազգատեաց իշխանաց եւ առաջնորդաց ձեռքէն Հայոց ազգին վրայ զալու բշուառութիւնները դառնակսկիծ ցաւօք գուշակելով : Իւր մահուան օրը այնպիսի սուգ մտաւ Հայաստան, այնպիսի խոր տխրութեան քօղ մը պայծառ երեսը պատեց, որ յայտնի նշան էր թէ իւր ամենէն պատուական սիրելի որդին կորսնցուցեր էր, եւ անոր անգիտ անդարմանելի կորուստը կողքայր. վասն զի զիտէր որ Մեծին Ներսէսի սքանչելի աստուածահաճոյ առաքինութեանցն ու մարդասէր հոգւոյն հետեւող յոյժ սակաւարիւ եկեղեցականներ պիտի գտնուին :

ՎԻՆԿԵՆՏԻՈՍ ՊԱՍԿԵՅՅԻ.
(1576-1660.)

Ողորմածութեան եւ բարեգործութեան կողմանէ Գաղղիացոց Մեծն Ներսէսը կրնայ սեպուիլ Վինկենտիոս Պալպայեցին (Սէն Վենսան տը Փօլ), վասն զի ինքն եւս մեր սուրբ հայրապետին պէս իւր կեանքը ուրիշի, եւ մանաւանդ խեղճերուն բարիք ընելով անցուցած է : Ինքը հաստատած է Գորք գրութեան (սէօր տը շարիթէ) կոչուած հաւատարաց օգտաւետ ընկերութիւնը՝ աղքատ հիւանդներ դարմանելու համար, եւ հիմա այնչափ շատցած են անոնք, որ Գաղղիոյ ամէն քաղաքներն ու զիւղերը գտնուելէն ետքը նաեւ բոլոր աշխարհ կրտարածուին : Մինչև իր ատենը չբաւոր ծնողք՝ իրենց որդիքը սնուցանելու կարողութիւն չունենալով՝ զանոնք փողոցներու մէջ անխնամ կրձգէին, ուր շատ անգամ կրմեռնէին. ինքը Ընկեցիկ մանկանց ապաստանարաններ անուևով (օսփիս տեղ ԱնՖան-Թրովէ) բնակարաններ հաստատեց եւ հոն ժողվելով այն անմեղ արարածները կրղարմանէր. այն ապաստանարաններն եւս Գաղղիոյ մէջ հետզհետէ բազմացան ու կարգաւորեցան : Ինքը եղաւ նաեւ առաջին որ